

Հ Ն Ա Ւ Յ Ո Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Ճանապարհորդորիւն Պողիկոսեայի 'ի Հոսիմ :

Թ Ո Ւ Ղ Թ Գ . — Հարունակուծիւն : (Տես էրես 253)

“ Արդ այս տանս ներքին անձանցը վրայ հետգ խօսելէն ետև , ըսաւ Սիրոս , հասկըցընեմ քեզի նաև օտարները : Բայց որովհետև մէկ վայրկենի խօսակցութեամբ անկարելի է քեզի անոնց ամէն մէկուն աստիճանին տարբերութիւնը , պաշտամունքն ու իշխանութիւնը բացատրել , բաւական կը սեպեմ հասկըցընելու քեզի միայն այն քիչ առարկաները , որ քու հետաքրքրութիւնդ սաստիկ կը շարժեն : Այս ժողովուածներուն մէջէն ոմանք տարբեր կերպ առանձին հագուստ մը ունին , որուն պատճառը զրուցեմ : Ասոնցմէ շատերուն հագածը բուն հռովմայեցւոյ զգեստ է , և կ'ըսուի Պատմուածան ¹ : Կիւծն է ազնիւ բըդէ , բայց միշտ նոյն ձևով , այսինքն կտր , վարի կողմէն ամփոփուած , իսկ վերի կողմէն բաց , այնպէս որ աջ թևը կարենայ գուրս ելլել ու ազատ շարժիլ , իսկ ձախ թևը զգեստը քիչ մը գէպ 'ի ուր կը վերցընէ կամ գլխուն վրան՝ ցրտէն կամ արևէն պաշտպանուելու համար . պատմուածանը սովորաբար ճերմակ է . այդ մարդն որ մեզի մօտ կեցեր է , սև պատմուածան հագեր է իրեն հօրը մահուանը պատճառաւ . այս գոյնը մահուան սուգը կը նշանակէ : Մէկաւոր որուն պատմուածանն է պատուած , և կարծես թէ ողորմելի աղքատութեան մէջ եղած ըլլայ , է մէկ հարուստ քաղաքացի մը , որուն եղբայրը անիրաւ զրկանաց համար ամբաստանուած է . այս տիրութեան նշանովը կը ջանայ ժողովրդեան գուծը շարժելու , որուն առջին քիչ ասանէն անոր դատաստանը պիտի կտրուի :

” Պատմուածանին տակէն պարեգօս մ'ալ կը հագուին , որ անթև կարճ զգեստ մըն է , ու մէջքէն գօտուով մը կապուած : Բայց ստորին աստիճանի քաղաքացիները , որոնք որ արուեստաւոր են , պարզ պարեգօտով մը գոհ կ'ըլլան . վան զի ոմանց պատմուածանին ծախքը ձեռք չտար , ոմանց համար ալ շատ անհանգիստ է : Այս զգեստը , շխաակն ըսելով՝ լայնութեանը , ձևին ու ծախքերը շինելու շարունակական հոգին համար՝ աւելի արտաքին տեսք մը ունենալու կը գործածուի և դատարկ մեծատանց կը յարմարի . քան թէ արուեստաւոր քաղաքացւոյ մը : Ի վերայ այսր ամենայնի ամէն քաղաքացիք մինչև նաև աղատագիրները գործածելու իրաւունք ունին . և իրենց ամենէն յարգի իրաւունքն այս է . որովհետև միայն հռովմայեցի եղողը կրնայ հագուիլ : Այս է պատճառն որ առ քաղաքացիք ըսելով կը հասկըցուին բոլոր հռովմայեցի ժողովուրդը . և մէկ քանի հոգին որ հոս կը տեսնես պարզ պարեգօս հագուած , անոր համար է՝ որ բաւականապէս ծանօթ է ամենուն իրենց քաղաքացի ըլլանին . բայց քաղաքէն գուրս որ և իցէ տեղ առանց իրենց պատ-

մուծանին չեն երևնար , որովհետև այն միայն մեծ պատիւ ու մեծ արտուածութիւններ կը նշանակէ ” :

Այս միջոցիս տեսանք որ ներս կը մանկէին երկու պատուաւոր անձինք , որոնց զգեստը ծիրանի ժապաւէններով զարգարուած էր , գլուխին կոնաձև գլխարկ մը գրած էին , որուն ծայրը կարմիր բրդէ ծոպ մը կար : Իրենց քաղաքը ծանր և հանգարա էր , գէմքերնին խիստ , շարժմունքնին վեմ ու համեստ , այնպէս որ պատկառելի կերակային : Ասոնք երբ առաջ եկան , ամենքը լռեցին . նստողները ոտք ելան , և որոնք որ գլուխին գոցած էին պատմուածաններուն ծայրով՝ մէկէն հռովմական շնորհալից շարժմունքով մը գլուխնին բացին : “ Անշուշա , ըսի Սիրոսի , ասոնք երկուքը առաջին կարգի անձինքներէն են : Զգեստնին , եթէ չեմ խարուիր , ամենէն հիւպատոսին կը նմանի , և իրենց հանգարա կերպերնին իրենց բարձր աստիճանը կը յայտնէ ու պատուոյ մէջ մեծցած ըլլանին ” : Սիրոս ժպտեցաւ , ու ըսաւ . “ Այս երկուքը ասրածուած իշխանութիւն մեծ է . տիրութեան կառավարութեանը մէջ մասն չունին , բայց կրնան օրէնք սահմանել . կարծես թէ իրենց պաշտաման յատկութիւնը՝ հասարակաց գործքերէն զիրենք կը հեռացնեն , և սակայն ամէն պաշտօնի մէջ ալ կը խառնուին : Ահա ասոնք քուրմերն են , որոնց մէջ այլ և այլ աստիճաններ կան . ասոնք որ կը տեսնես՝ գլխաւորներն են ու մեծ համբաւ ունին , և կը կոչուին Իմպերատ . ասոնց գլուխը տիրութեան ամենէն պատուաւոր պաշտօնատեարց մէկն է : Հիմա որովհետև հանգիստաւոր աղօթքներ ապստրուած են Յունաստանի նոր եղած յաղթութեանցը համար , ասոնք եկեր են հիւպատոսին հետ պէտք եղած կարգաւորութիւնները սահմանելու : Երիտանի ժապաւէնով զարգարուած զգեստնին կը կոչուի պարեգօս , որ կը հագուին միայն մեծ ատենակաշներն ու քանի մը տեսակ բուրմերը , և նաև անոնց որդիքը : Հռովմայս սովորութիւնը կայ որ ծնողքը տղաքնին իրենց պատուոյն մասնակից կ'ընեն . տղաքը կրնան ծնողացը հետ յաղթական կառքը նստիլ , և նաև քանի մը գէպքերու մէջ կրնան անոնց հետ ծերակոյտը երթալ . այսպէս անոնց թող կուտան որ իրենց հայրենի պատուոյն մասնակից ըլլան , որպէս զի սրտերնուն մէջ անկուի փափաք մը , որ օր մը իրենք ալ երևելի գործքերով առանձնական պատուոյ արժանի ըլլան :

” Ի՞նչե՞ս սա մէկալ մարդն ալ , որուն պարեգօտը բարակ ծիրանեգոյն ժապաւէնով մը զարգարուած է . ասիկայ է ահա հռովմայեցի ասպետ մը : Այս պատուանունը կը արուի քաղաքացւոց մէջէն անոնց , որ պատուոյ աստիճանով մեծամեծաց ու ժողովրդեան մէջ տեղն են . բայց ասոնց ամենուն պաշտօնը մէկ չէ : Ոմանք զինուորութեան մէջ ա-

1 Լտ . Toga .

նուսնի եղած են, ոմանք ալ դատաստաններու մէջ. ամենքը միօրինակ կրնան պատուոյ հասնիլ: Կան այնպիսիներ ալ որ ոսկւոյ փայլունքը ծիրանիին փառքէն վեր սեպելով, տէրութեան մաքսապետ կ'ըլլան. և ահա այս մարդն ալ անոնցմէ է: Թէ որ այս մարդս դար մ'ալ առաջ ծնած ըլլար, մատը դրած ոսկիէ մասնին անշուշտ Աննիբաղին Կարթագինէ խրկած մասնիներուն մէջ չէր մըտնէր: Թէպէտ և անհուն հարստութիւն ունի, 'ի վերայ այս ամենայնի խելքը միտքը գարձեալ զանոնք շատցնելու վրայ է: Գիտես թ'նչ պատճառաւ հիմա հիւպատոսին տունը կու գայ: Իմացեր է որ հասարակապետութիւնը նոր երկիրներ ձեռք ձգեր է, ու հիմա անոնց եկամուտին վրայ կը մտածէ, եկեր է եղածն ստուգելու: Ասկէջ գուրս որ ելլէ, ետեւ պիտի իյնայ գանելու իրեն ընկերներ, երաշխաւորներ ու պաշտպաններ, որով կարենայ ձեռք ձգելու այն երկիրներուն գանձապետութիւնը: Ուշադրութեամբ դիտէ անոր արհամարհոտ նայուածքը, տես ինչ հպարտ կերպ ունի, որ յանկարծակաւ բաղդի մը հանդիպողի սովորական է. Կարծես թէ իրեն չորս դին կեցողներուն հետ խօսակցիլ չսիրեր, մինչդեռ իրեն հետ խօսիլ ուզող մը չկայ. ու իրեն արհամարհական կերպովը ամենքէն ալ կ'արհամարհուի »:

Այս միջոցին հիւպատոսը ներս մտաւ, ու չորս դին լուսութիւնը փրեց: Ու ինքը կարգաւ, ամէն հոն ժողովուածներուն աստիճանին համեմատ, անոնց ըսելու խօսքերին մտիկ ըրաւ: Մաքսապետն ալ, երբոր իրեն կարգը եկաւ խօսելու՝ մօտեցաւ, ես չկրցայ իմ խնայալս բռնել, երբ տեսայ անոր վրայ եղած յանկարծական փոփոխութիւնը: Երբոր նա յարգութեամբ մը իրեն գալը տեսնող պատճառը կը զուսցէր, անդիէն մէկ ծեր մը ներս մտաւ, որ իր գաւազանին վրայ կը տեսած ծանր ծանր կը քալէր: Հիւպատոսը ծերը տեսածին պէս մէկէն անոր ընդ առաջ գնաց, ու մէկալ խօսողը չփոխած մնաց չգիտնալով թ'նչ ընելիքը: « Այն ծերը, ըսաւ ցած ձայնով մը Սիրոս, «իսկ ղիֆոս մըն է: Ուրիշ ասան կ'իմանաս թէ ինչ պատուաւոր անուն է այդ. հիմկուհիմայ քեզի բաւական ըլլայ գիտնալը՝ որ մինակ ասոնց ժողովքը կը ներկայացնէ Հռովմայու ժողովրդեան մեծափառութիւնը: Իրեն սրբեգօտը առջևի կողմէն լայն ծիրանի ժապաւէն ունի, ու վրան նոյն գոյնով աստղանիլ զարդարած է. կը կոչուի Լոյսաբէտ, որպէս զի որոշուի ձիաւորաց անխաբէտ հագուստէն: Այդ պարեգօտը ահա իրեն արժանապատուութեանը արտաքին նշան է: Այս ակնաւոր ծերը Սիդային բանակին մէջ որդի մը ունի. հիմա եկեր է տեղեկանալու թէ արգեօք սպարապետը խրկած տեղեկութեանցը մէջ իր որդւոյն վրայ ալ յիշատակութիւն մը կ'ընէ: Հիւպատոսը իրեն կ'ըսէ որ կտրիճ պատանին գեռ ողջ է, ու յետին պատերազմացը մէջ շատ քաջութիւններ ըրած ըլլալով՝ վճռէր են որ իրեն մրցանակ արուի ոսկիէ պատի մը: Ինչ պարզ ուրախութիւն կը փայլի պատկաւելի «իսկ ղիֆոս» երեսը: Իրաւամբ ամէն մարդ այսպիսի հօր մը սրտին խնդութեանը

մասնակից կ'ըլլայ »: — Ինչո՞ւ ուրեմն, հարցուցի հաւաքելով մը, ուրիշներ ալ կան որ դժբաղդ կ'ըլլան:

Ան ատենը հիւպատոսը տնէն դուրս ելաւ ծերակուսին ժողովքը երթալու: Իրեն տասուերկու նուիրակները կարգ կարգ դիմացէն սկսան երթալ. իսկ անոնք որ իրենց խնդիրներն առաջարկելու եկեր էին զինքը մեծարելու համար ետեւէն գնացին: Ես Սիրոսին հետ մինակ մնալով, գարձաւ ըսաւ ինձի Սիրոս. « Ինչ որ այսօր տեսար՝ կրնայ քեզի բաւականապէս գաղափար մը տալ այս ժողովրդեանս վրայօք, որոնց մէջ բաղդը քեզ ձգեր է: Ամէն օր կրնայ քեզի մէկ նոր առիթ մը հանդիպիլ՝ աւելի լաւ ճանչնալու համար զասոնք. վասն զի Կնէոս Ոկտաւիոսին աստիճանն ու պաշտօնը կը հարկաւորեն զինքը ամէն աստիճանի քաղաքացւոց հետ վարուելու: Անոր համար եթէ ուզենաս, կրնաս հոս քիչ ժամանակի մէջ շատ աւելի բան սովորիլ քան թէ երկար ատեն ուրիշ առանձին իր տնական գործոցը զբաղած մարդու մը տունը կենայիր: Հռովմայեցիք որչափ շատ երկնան, այնչափ ալ մարդու հետաքրքրութիւնը կը շարժեն զանոնք ճանչնալու, բայց զանոնք ճանչնալն ալ անկարելի է, ինչուան որ մէկը մէջերնին չմտնայ, անոնց հետ չլարուի: »

» Կարգա մէյմը ուշադրութեամբ, ո՞վ Պոզիկ տէա, այս կարգէ դուրս ժողովրդեանս պատմութիւնը, և տեսնես թէ թ'նչ խորունկ մտածութեան նիւթ կ'ըլլայ քեզի: Կը տեսնաս զանիկայ որ աննշան ու նուստ վիճակէ մը, հետ զհետէ փառաց ու մեծութեան կատարը կ'ելլէ: Յաջորդաբար ամէն տեսակ քաղաքական կառավարութիւններ ունեցեր է, և ամէն մէկուն մէջ ինչ բարիք որ գտեր է իրեն վախճանին յարմար՝ զայն պահէր է. իրեն ընդարձակ մտածութեանցը համեմատ օրէնքներ սահմաներ է, և այն որ առաջ ամէն բանի զուրկ էր, ամէն բան կատարեալ ունեցեր է: Ինչուան նաև կրօնը, որ սովորաբար մարդկանց փառասիրութիւնը կը սանձէ, ասոնք զայն ալ գործածեր են աւելի բորբոքելու: Խել մը դար իրեն հաւասարազօր ազգաց հետ մեծ ճգամբ կուռցցաւ. վերջապէս զանոնք իրեն լուծին տակը ձգեց, ու անոնցմով իրեն ուժը սաստկացնելով, ամէն բանի յանդգնեցաւ ձեռք զարնելու, և ամենուն մէջ ալ յաջողեցաւ: Բայց թ'նչ կարճութիւն, թ'նչ մեծանձնութիւն, թ'նչ դիւցազնութիւն չէ ցուցրցած այնչափ յաջող ու դժբաղդ դէպքերու մէջ: Թէ որ զարմանալի եղաւ իրեն յաղթութեանցը մէջ, նոյնպէս ալ մեծանձն եղաւ իրեն պարտութեանցը մէջ: Խիստ բարոյական քննչի մը առջև թերևս իր առջի բարձր աստիճանէն ինկած սպուր, ուր որ ելած էր իր մեծանձնութեամբը. բայց ինքը այսօրուան օրս իրեն անցեալ առաքի նուութեանց պատուը վայելելու հետ է: Իրեն զօրութիւնը որ բոլոր տիեզերքս խոնարհեցոյց խելքէ դուրս շատցած է. զարմացած դիտողի մը աչքին յանդիման կ'ըլլայ այնպիսի ազգի մը օրինակ՝ որ իր սկիզբն եղեր է յանցաւորութեամբ, մեծաքարգ իր ընթացքը և ահեղ յառաջադիմութիւնը »:

ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ